

# ԿՈՁ

## ՆՈՐ ՅԱՌԱՋ-ի Հիմնադրության աջակցության

ՅԱՌԱՋ դադրեցաւ լոյս տեսնել Մայիս 31-ին: Մեծ է թիւը հայերէն լեզուով թերթի մը հրատարակութեան նախանձախնդիր անձերու: Հայութիւնը եւ յատկապէս սփիւռքահայութիւնն ու Ֆրանսահայ գաղութը պէտք ունին հայերէն թերթի: Պէտք է ստեղծել ՅԱՌԱՋի շարունակութիւնը ապահովող թերթ մը, նոյն սկզբունքներով հիմնուած: Ան պէտք է տնտեսապէս անկախ ու ինքնաբաւ հիմքեր ունենայ:

Անուրանալի է որ ՅԱՌԱՋին կառչած հաւատարիմ ընթերցողներ կան: ՅԱՌԱՋ կրցած է ստեղծել իր ընթերցողը: Կան նաեւ նուիրատուներ որոնք միշտ նեցուկ հանդիսացած են անոր: Կայ նաեւ թերթին խմբագրութեան, անձնակազմի, աշխատակիցներու ու թղթակիցներու ցանկութիւնը իրենց գործակցութիւնը շարունակելու:

ՆՈՐ ՅԱՌԱՋը պիտի հրատարակուի ֆրանսական օրէնսդրութեան համաձայն սահմանափակ դրամագլուխով ընկերութեան մը կողմէ: Թերթը կ'ունենայ, գործադիր տնօրէնի մը կողքին խմբագրական անկախ կազմ մը, հինգէն եօթը հոգիէ բաղկացած որ պիտի վարէ թերթին խմբագրական ուղեգիծը: ՆՈՐ ՅԱՌԱՋի հրատարակութեան հաւանական թուական նախատեսուած է Հոկտեմբեր ամիսը:

ՆՈՐ ՅԱՌԱՋի Բարեկամներու ընկերակցութիւն մըն ալ կեանքի կոչուած է 1901-ի օրէնքի հիման վրայ, որու պաշտօնն է զօրավիզ կանգնիլ թերթին, հասարակութիւնը տեղեակ պահել ապագայ զարգացումներուն մասին, բաժանորդագրութեան եւ հանգանակութեան արշաւ մը կազմակերպել գործնապէս ու նիւթապէս ՆՈՐ ՅԱՌԱՋի հիմնադրութեան, գոյատեւման ու բարգաւաճումին յարմարագոյն պայմանները ստեղծելու համար:

Կը հրաւիրենք ձեզ, որ ձեր աջակցութեամբ մասնակցիք ՆՈՐ ՅԱՌԱՋի ծնունդին: Յատելալ տեղեկութիւններու համար կրնաք կապ հաստատել հետեւեալ հասցէներով.

Les Amis de NOR HARATCH  
Association de Loi 1901  
16 rue Mandar  
75002 Paris  
Հեռ. 06 24 41 84 64 (արձանագրիչ)  
Իմակ – [amis.norharatch@free.fr](mailto:amis.norharatch@free.fr)

### **Ցանկ Կոչը ստորագրողներու.**

Գեղամ Գեւորեան, Նորվան Արք. Զաքարեան, Խաչիկ Թեօթօլեան, Արմէն Մուրաֆեան, Մարկ Նշանեան, Հայր Յարութիւն Պզտիկեան, Գրիգոր Պըլտեան, Անահիտ Տէր Մինասեան, Գեորգ Տէր Վարդանեան, Յարութիւն Քիրքճեան

# APPEL

## AU SOUTIEN POUR LA CREATION DU JOURNAL NOR HARATCH

Le journal Haratch a cessé sa parution fin mai 2009. Parmi nos concitoyens, nombreux sont ceux qui sont attachés à la publication d'un journal en langue arménienne. Les Arméniens de la diaspora et en particulier la communauté arménienne de France en ont la nécessité. Il faut donc assurer la relève en créant un nouveau journal qui conservera les mêmes conditions d'autonomie financière et d'indépendance rédactionnelle.

Il est indéniable qu'un groupe de lecteurs fidèles reste attaché à Haratch qui a su créer son lectorat. De même, le journal a toujours été soutenu par ses donateurs. Il y a également les éditorialistes, le personnel, les journalistes et correspondants qui désirent poursuivre leur collaboration avec le nouveau journal.

Le journal Nor Haratch verra le jour sous la forme juridique d'une société à responsabilité limitée (SARL). Cette société sera dirigée par un directeur de journal. Un comité de rédaction, composé de cinq à sept membres, aura pour tâche la conduite de sa ligne éditoriale. La parution de Nor Haratch est prévue pour le mois d'octobre 2009.

Les Amis de Nor Haratch, une association de loi 1901, a été créée pour soutenir le journal, d'informer le public des évolutions futures, d'organiser un mouvement qui rassemblera toutes les personnes désirant soutenir activement et financièrement la création, la parution et le développement du journal Nor Haratch.

Nous vous invitons vivement à encourager par votre soutien la naissance de Nor Haratch.

Pour tous renseignements veuillez contacter :

**Les Amis de Nor Haratch**

16, rue Mandar - 75002 Paris

Tél : 06 24 41 84 64 (répondeur)

E-mail : amis.norharatch@free.fr

Signataires :

Krikor Beledian, Père Haroutioun Bezdikian, Kéram Kévonian, Haroutioun Kurkjian, Armen Moutafian, Marc Nichanian, Khatchig Tololian, Gévorg Ter Vardanian, Anahid Ter Minassian, Mgr Norvan Zakarian